

կեանքիւ «Ահագին» էր անոնց հիասթառ փուլը բոլոր այն արժէքներէն, յանուն որոնց շահագործուեր էր միամտութիւնը իրենց ամբոխալին հոգեբանութեան . . . :

Ու գալիիհացի ձկնորսներու այս խրմակը, նախանձայոյզ ու խանդավառ զրօշակիրները եղան ոգեղէն նոր արժէքներու։ Ու են տակաւին մինչեւ այսօր։ Ոչ մէկ վարդապետութիւն, ոչ մէկ ժողովրդավար կազմակերպութիւն, մինչեւ այն ատեն, կրցեր էր այսքան ջերմութիւն արծարծել սրտերուն մէջ իր զաղափարին տարածիչներուն։ Քիստոնէութիւնը պրախտօն էր մարդոց հոգիներուն, անոնց աներկրային, երկնակայեաց ըլձանքներուն։

Ու քսան դար մարդկութիւնը ականջ է տուեր համամարդկային եղբայրակցութեան, արդարութեան, բարութեան, խաղաղութեան և ոգեղէն այն բոլոր առաքիւնութեանց ու արժէքներու համերգին՝ ընկերային տագնապանքի դաժան այն օրերուն, քրիստոնէութիւնէն իրեն մատուցուած Առաջին այդ առաքեալներու բերնով, մարդկութիւնը կը կանչուէր «ճանչնալու ինքզինքը», զանելու իր մէջ գոյ բայց թաքնուած լաւագոյն բաժինը արժէքներու։ Ու քսան դար, մարդոց իմաստութիւնը, աշխարհի քաղաքակրթութիւնը քրիստոնէութեան քարոզած նշանաբանները փորձեց իրադործել։ Այսօրուան անոնց տեղունումով, իմաստին հանդէպ շահաքրքրութիւնը, յարգանքը երրեսնի շարքերուն կը նետեն բոլոր իմացական արժէքները, ճիշտ պիտի չըլլար անոնց անյաժմէութեան, անվաւերութեան փաստը նկատել ատիկա։ Ո՞վ կը համարձակի ուրանալ որ այսօր ոգեղէն այդ արժէքները փոխարինուած են երկաթով, զրահով, պատերազմով, վայրագութեամբ, հոգիներու ջնջումով։ Ճիշտ է որ մարդիկ օրուան խնդիրներէն, կեանքի ապահովութեան, ապրուստի հայթայթման տաղնապներէն են մտահոգուած։ Սակայն այս բուրին հետ, և այդ բոլորը իր մէջ ներգաշնակող ոգեղէն իրականութեան մըն ալ իրողութիւնը նոյնքան և աւելի ստոյգ ու ճշմարիտ է։ Մարդոց մաածումներուն ու զացումներուն այս ժամանակաւոր մթագնումները, լկումները, ամպեր են միայն երկնքի երեսն, որոնք պիտի փորձեն պահմը

ծածկել լոյսը արեւուն որ կայ անոնց ետին, անոնց կապարի գորշութեանը մէջէն՝ մշտակառ, պայծառ ու չպակսող։ Այսօրուան մարդկութիւնը պիտի յոգնի, շնչայեղձ ըլւալու չափ, ծանրութենէն, ճնշումէն իր գրկած մետաղներուն, որոնց փայլը չլացուց իր նայուածքը, մոսցնելով անոնց իրական արժէքն ու միակ տեղը՝ իրեւ միոց հոգիներու երջանկութեան։

Դէպի ոգեղէն արժէքներ վերագարձով միայն կը հաւատանք թէ վերջ պիտի գլունեն ներկայ օրերու խոռվքները։ Յաղթանակը այդ արժէքներունն է ապագային մէջ։ Ու «ապագան Աստուծոյ է», այսինքն գերազոյն ոգեղինութեան, «անսպառ արև»ին։

Հազարաւոր տարիներ առաջ, այս պատգամն էր որ տարածեցին առաքեալները, իրենց օրերու պալատաներու զոներուն դիմաց։ Այսօր, անոնց յաջորդներուն, անոնց հաստատած ու կազմակերպած Եկեղեցին բերնով, նոյն պատգամին իրագործումն է որ կը պահանջուի աշխարհի հզօրներէն։ Այսինքն երկնքի արքայութեան, Աստուծոյ հայրութեան գաղափարին վերահաստատումը մարդոց հոգիներուն մէջ։ Ու ատիկա՝ երկրի վրայ իսկ, բարութեամբ, ժուժկալութեամբ, մաքրութեամբ, ներողամտութեամբ, որպէսզի որքան կարելի է քիչ տառապինք այս աշխարհի հոգերով, արժանի ըլլալու համար անոր փառքին՝ որ արքայութիւնն է մեր հոգիներուն։

ԹԱՐԳԱՄ Ա.ԲԵՂ.Ա.Ց



ՀԱԿԱՏՔԻ ԵՒ ՄՏԱՄԱՍՆ ՑՈԼՔԵՐ

Արժեկը վերածել արժանիքի. առու մէջ է քրիստոնէին կեանէին ամբողջ կոչումը։ Երկրօնէին զայտնին է այդ։ Կարենալ իր մարմինի կալին մէջ նեմարել Հոգին երանալուած ասուածային հուրային ոսկին. արբեցնել իր բնուրեան մէջ Երինող ազնուական բնազդերը. ու մսածել քէ այդ ամենը, նեմարիս հարսութեան անսպառ զանձ մը, դրւած է իր տամադրութեան տակ, անկի նամելու նամար միջոցներ՝ զօրութիւններ, ննարաւուրիւն՝ գործադրելու Աստուծոյ կամքը երկրի վրայ։

«ԱՌԱԲԵԼՈՑ ՇԱԽԻՇՈՎ»